

ՄԷՃՄԱՌԻԱԹ

Սենտիմենտալ 120
Այլը 166
Սենտիմենտալ 30
Շենտիմենտալ 80



Տերս իտիլեճէք իւսնաթ իշին սյորճ
բալարլըգ օլունուր
Ղաղթաթա միւթէալլիգ խուսուսաթ
իշինճ.թՕԼԱՅԵԱՆԱ միւրաճաթ օլունա

Իտարեխանէմիգ Պէյօղլունտա ճատտէյի քէպրտէ Խաղսիմ ճիվարնտա Նօ 65

ԱՍԻԹԱՆԷ 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ

ԹԵԼԵԿՐԱՖ

Նիւ-Եօրք, 29 հոկտեմբեր. - Սանթրափոստան խապեր վերադարձին կէօրէ, Ձիւի հիւքիւմէթի՝ Միւսթիմիաի Ամէրիգա սէֆիրինէ ճէվապէն Պալիթիմօր նամ Ամէրիգա սէֆիրինէ թայֆալարնըն տիւշար օլունուգլարը թէպիւրուգաթա ապա մէսուլ օլմադըլըն պէնան իթմիշ օլմադըլէ, սէֆիր Մ. էկան իլէ Ամէրիգա գօնաթօրը վէ Պալիթիմօր գարթանը թէտապիրի միւգթապիւնէյի միւգաքէրէ իտիւթօրա:

Սօֆիա, 30. - Բրէնս Զէրտինանտ 1886 տա Սթրումթի նամ ալայտան զասպ օլունան պայրաղը մէգըիւր ալաեա իթա իթմէք իւգըն Գիւսթէնտիլէ աղիմէթ իթմիշ տիր:

Տիւնտէն պէրու Պոլիգարիսթանըն հէր թարաֆընտա քիւլիւնէթլէ գար եաղմագտա տըր:

Պրէսթ, 30. Տիմիթըն Տօնսթի նամ Բուս զըրհըլընըն գօմանտանը մէմու ըլիւն հիւքիւմէթ վիգիթալար վէրմիշ տիր: Լիսէ մէթլէպի շապիւրտանը թարաֆընտան պիր հէյ-էնթի մէպուսէ՝ Բուսիա վէլիի ահարնա թապտիմ օլունմագ իւգըն միւսմիլէյի գօմանտանա շէն վապըթ արգու օլունուրսա իպարէլի պիր բիւրնմ միապիւս թէպիւմ իթմիշ, վէ պու միւսսիպէթլէ թալէպէտէն պիրի նութգ իրատ իտէրէք Պրանսա վէ Բուսիա իթթիֆագընը մէտհ ու սէնա իլլէմիշ տիր:

Պէլտիլէ թարաֆընտան Բուսիա տօնանմասնա զանէթ բարապ պիր զիւսաթէթ քէյիտէ օլունուպ, իսկէլէտէ թօքանմիշ օլան քիւլիւնէթլի էհալի Բուս զապիթանըն զանէթ թէվէճճիհէյի պիր նիւմալիյոսէ պուլունմուշ տըր:

Գօյնեք, 30. Բէթրէսպուրկտան Գէօնիլէ Ձէյթուսէկ զաղթաթընա կէօրէ, Վարչապիտ տաիւրէի աքթըրիւնսինտէ պիլ ճիւմէթ բիւստէ պէօլիւքլէրի՝ 1892 յունվ. 1 ինտէն իթիպարէն 8 գրթա թօր վէ լաղըմ կէլէն միգտարտա մուհիմմաթը հարպիւն իլէ սիւսիւստըրըլաճաղար տըր: Գէղալիք մէգըիւր զաղթաթանըն պէնանըն կէօրէ, Գաղապիտա վաղը Գիւթալիս չէհրիտէքի 38 ինճի բիւստէ ֆըրգասը՝ Ավիթիւր վէ Ալմանիա հուսուտընա սէվգ օլունմաեա պալա մը տըր:

Բէթրէսպուրկ, 30. - Կէհուտիլէրին՝ սէրաի իմբէրաթօրիւնէ լէվա-

գիմաթ իթաթընտան մէն իտիլէճէք-լէրինէ տաիւր Նօֆօիէ Վրէմիա գաղթաթընտա կէօրիւնէ հապաթիսի վէ Նէհուտիլէրէ գարչը կիւսա իթթիւսաղ իտիլէճէկի խապէր վէրիլէն սաիւր թէտապիրի կրաթտանին զաղթաթըն թէքըիպ իլլէմիշ տիր:

Վրէնն, 30. - Պրէմուէնպալթ զաղթաթընըն պէնանըն կէօրէ, գօնթ Գանթօթի, Միւսիլիսէ միւրախապար կէօնտէրմէսի հաղթընտա վէրտիկի գարարտան տօլաեք Սըրպիա հիւքիւմէթլինէ իլլէպարը մէմուսիլիլէթ իլլէմիշ, լաքին Ավսթրիա-Մաճար մուրախապար, իթալիա մուսապէրաթըլա մէղուլ օլունուգլարն տան, Միւսիլիսէ կէօնտէրիլէճէք մուրախապարըն թէթիլի հարէքթիլի հիւքիւմէթի միւշարիլէյ-հաեա ըհա իլլէմիշ տիր:

Պէլիւն, 30. - Բուսիա գրալը իլէ Ալմանիա իմբէրաթօր վէ իմբէրաթօրիցաթը Բօցտամ եաղընընտա Պօրնստէթտէ ինքա օլունան խասաէֆրաթը թալիմիլէրիստէ հաղըր պուլունմուշար տըր: Էօյլէտէն սօնա, գրալ հաղթէթլէրի, Բէլթաեա միւթէվէճճիհէյէն հարէքթի իթմիշ, վէ իմբէրաթօր հաղթէթլէրի ըսթաիւսնա գառար քէնտիսինէ ըհաղթաթ իլլէմիշ տիր: Միւշարիլէյի մանըն վէտալալմաթը՝ զանէթ սամիսի սուրէթտէ վուգու պուլմուշ տըր: Գրալը միւշարիլէյի՝ Պրէսպուտա Բուսիա վէլիի ահարը բրէնս իլէ պուլուշաճաղ տըր:

Բէլթա, 30. - Մալիւմ օլան թէրթէպաթա նէղալէն, Բուսիա գըրալը Բուսթաթան կէլիպ, Բէլթաեա ուղարմագսըլըն Պիւքիլէ միւթէվէճճիհէյէն Էօլունա տէվամ իտէճէք տիր:

Լօնտըա, 30. - Ձիւրաթ նէղալէթիլին մալիւմաթընա նէղալէն, պուլտալ ինքաճաթընը Բուսիանըն մէն իթմէք նիւնթիլտէ պուլունտուղունա տալիւր օլան շայեալար տօղրու օլուպ, անճաղ իշպու մէմ. նուիլիլէթիլին վուգուլիտէ, եալընրգ կէօրիւք մուսալէթը իլլիա իտիլմիշ օլան թալմիլաթըն ինքաճընա միւսաթաթ օլունաճաղ տըր:

Վիսպաթէն, 30. - Մ. տըր Կիէրսին եաղընտա Բարիսի զիւսաթէթ իտէճէկիլին տաիւր չէհրի մէգըիւր զաղթաթընըն նէյը իթթիլէրի հապաթիսին ալը օլմաեղպ, նաղըրը միւշարիլէյի, պուրաթան տօղրուտան տօղրու Բէթրէսպուրկա կիտէճէք տիր: Միւշարիլէյի Բարիս սէֆարէթիլտէ քեաթիպ օլան մալտուլու ֆալիլէաթըն կէօրմէք իլլգը պու կիւն պուրաեա կէլէճէք տիր:

Բէթրէսպուրկ, 30. Պրանսա մէճիւսի մէպուսանընտա Բուսիա վէ Պրանսանըն միւսաթէպաթընա տաիւր իսթիլլալաթ վուգու պուլմաթը հաղթընտա Բուսիա մէհաֆիլի ըսմիւսիլտէ մէմուսիլիլէթլէ պէնանը միւթալէա օլունուեթ:

Մուսթիլի պանքէրէրինին Բուսիա մալիլէսի գարչընտաթի վաղիլէթի խասիմանէսի, Բուսիաթաթի Եհհուտիլէրէ ալէյհիտէ թէտապիւրի չէտիսինէ ճէտիտէ իթթիլաղընտան իլլէրի կէլմիշ օլունուգլա զանս օլունուեթ:

Հիւքիւմէթլին քէօլիլէրէ մուսալէնթ իլլին թալիսիս իթթիլի մէպալիլ 75 միլիօն ըուպիլիէ պալիլ օլմուշ տըր: Էքսէր մէմուլար՝ մաալարընըն պիր գըսմըն ֆուգարա իլլին թէրք իթթիլէրի կիպի, պէլէտիլէ իտարէսի տէ 100 պիլի ըուպիլ իթա իլլէմիշ տիր: Ձալտար վէ բուհաթ իլէ գարըլըպ պիր նէվէք մէք իմալ օլունուեթ ըր, պու էք մէք զանէթլէ մուսաֆիաղըլիլէթ պուլմուշ տըր:

Լիւմ, 30. - Նէհըլէրին ճօլմաթընտան նալի 13 խանէ եղըլմը, վէ պուլլարտան պիրիլին էնգաղը ալթընտա 10 քիլի գալմը տըր:

Պէլիւն, 30. - Բիւլաեթլէ նէղալէն, իմբէրաթօր հաղթէթլէրի խարիլիլէ նէղալէթլին թէքըր գօնթ Հիւքիլէ ալ Պիլգաթա թէֆիլիլ իթմիշ իսէ տէ, իթթիլաղ օլունաճաղ բօլիթիլա իմբէրաթօրուն իլհալը թալթընտա պուլունաճաղը իլլին, գօնթ միւսալիլէյի՝ ահալը օրհհիլէսինի պէհանէ իտէրէք, թէքիլիլի մէգըիւրու ըտտ իլլէմիշ տիր:

Տանցիլ, 31. Բուսիա խանէտանը իմբէրաթօրիսի իլէ Տանիւարգա գրալ վէ գրալիցաթը պու սապահ պուրաեա կէլիպ մէմուրիլի մահէլիլիլէ ճանիպիլտէն գապուլ վէ իսթիլգալ օլունմուշար տըր:

Բուսիա իմբէրաթօրու վէ խանէտանը իլէ միւսաֆիլիլէրի բրէնս վէ բրէնսէպլէր իւքիլալլէրինէ թալիսիս գըլընան թրէնէ ըաքիլէն վէ Տիւրալ թարիլիլէ Գէօնիկապէրկէ միւթէվէճճիհէյէն սաթաթ 11 տէ պուրաեա հարէքթի իթթիլէր:

ԲԵՃԱ

Ապօնըման վառէլէրի հըլու իթմիշ օլան ըաղպիլթու ապսէլէրիլիլէ, թէտիլէյի տէյնէ միւսաթաթլարըն խասսէթէն ըհա իտէրիլ:

ՏԱԽԻԼԻՅԷ

ԹԵՎՃԻՀԱԹ

Գալսէրիլէ սանճաղը միւթէաթըրըլըր Պուրտուր միւթէաթըրըլըր սապըգ Ապուիլ Ղանի բաշա հաղթէթլէրինէ:

Շուրաի տէվլէթ աղալըր՝ թանգիմաթ տաիլիսի մուսիլիլէրինտէն Շիւքիլ պէյ էֆ. եէ:

Մալթալաթը էնէպիլիլէ իտարէսի մուսիլիլիլէ՝ իտարէի մէգըիւրէտէ միւսթալիտէ՝ Միհրան էֆ. եէ:

Շանեա վիլաեթիլի մահէքթիլի իսթիլաֆ ճէղա ըրեաթէթի՝ Պէյրուլ վիլաեթիլի իսթիլաֆ մահէքթիլի միւսաթալի ումուլիլիլէտէն միւսաթալը Հալտի պէյ էֆ. եէ:

Գօնեա վիլաեթիլի տաիլիլիտէ Ալաիլէ գաղաթը գալմաթալըրը Գալիլիլի գաղաթը գալմաթալը Ապալալապէյ է:

Ճէղալիլի պահըր Սէֆիտ վիլաեթիլի տաիլիլիտէ Գալիլիլի գաղաթը գալմաթալըրը՝ Խօրաթան գաղաթը գալմաթալըրընտան միւսթէֆի Հասան պէյ է:

Պաթուլ չէհալէտէր վէքալէթի վէ գանչէլէրիլիլէ՝ Թիլիլի չէհալէտէր վէքիլ վէ գանչէլէրի Նէհիպ պէյ է:

Թիլիլի չէհալէտէր վէքալէթի վէ գանչէլէրիլիլէ՝ Պաթուլ չէհալէտէր վէքիլ վէ գանչէլէրի Ֆէրիս պէյ է թէֆիլիլ:

Պաիլաթիլի սէնիլիլէ Բուսիա օլունալընտա ֆիլիլիլէ ապքէրիլիլի թալիլ իթմէք իւգըն Բէթրէսպուրկա կէօնտէրիլմիշ օլան էրքեանը հարպիլիլէ պիւսալըլարընտան Սապըրի պէյ իլէ եիւղ պալը Սաթաթ վէ միւլալիլ Աղիլ էֆ. լէրին մէմուր օլունուգլարը ալալարըն գօմանտանալըրը թէնէրալ Մաթսիմօլիլ վէ թէնէրալ Բանթիլիլիլիլ իլէ թէնէրալ Բլօգա գաղթաթանը միւսալիլէյիլիւմիւն էմիլ թալիլիլէրինէ իպարալ իլլէտիլլէրի մէսալիլտէն տօլաեք Ալինճի Մէճիտի:

Շուրաի տէվլէթ աղալընտան Վահիտ պէյ էֆ. հաղթէթլէրինէ Չնճի Մէճիտի:

Բուսուլաթ վէ բօսթալիլիլիլ ալիլը քիւթիլալ վէ ըհալիլիլ էնէպիլիլէ մէմուրու Լըպէլ էֆ. եէ, թէլիլիլ իլլէտիլիլ թիւրքէ վէ ալմանճա լուղթը քիլթալընտան տօլաեք 4 իւնճիլ Մէճիտի նիշանը զիլանը իհսան պուլլուլմուշ տըր:

օղու չօգտան Տիմիթրի վէ տիկեր
Բէթգօ նամ չախարարն իւշէր սե-
նէ միւտտէթլէ Դըրգ-քիլիսէ հապ-
խանէսինտէ քիւրէկէ գոնուլմաւնա
վէ քէդայիք էշգրեանեա եաթադըգ
վէ մուսվէնէթ իլլէտիկի թէպէյ-
եիւն իտէն վէ ախիթէն իսմինէ գու-
րա իսապէթլէ ասքէլիք սիթիւնէ
տախիլ օլմուշ օլան պապալ Բէճէ-
պին տախիլ մէնսուպ օլտուղու ա-
լայտա իւշ սէնէ քրանկապէնտ օլ-
մասրնա տիվսնը հարպը մախսուս-
նա գարար վէրիթէք, իճապաթը
իճրա գըլընտըղը էտիլնէ զադէթա-
սընտա օգուլմուշ տուր:

—Պրուսա վիսաեթիւնտէ Միխալ
Ղադի նամնահիլլէ թարաֆլարնտա
7 նէֆէր հայտուտ՝ Յեւլճուեու սօր-
տու գարար սրարտա, նահիլլէ միւ-
տիթի վէ Պիլէնիք Բէթի մուհաֆա-
զա մէմուրու՝ մաեթիլ էֆրատլա
ըլլա իւսթէ կէլիպ, էշգրեանըն
կիւ օրատա վէ ախիթէրի պիթ-
թէադիպ տէրտէսթ իտիլթէք, հիւ-
քիւ մէթէ թէսիլմ գըլընտըլա տուր:

ՐԵՍՄԻ

Մէրիլէթի աշգեանէն պիլիսթիլլան
իրատիկ սէնիլէի ճէնապը Բատիլանի
չէրէֆիմէթլալիք պոլլուլան զապը-
թաի սայտիկէ նիզամնամէսինն թաա-
տիլէն գալէմէ ալընան 33 իւնիւ մատ-
տէսի տուրթի տիր:

Ավթէքիլէրի Տէրիսատէթտէ Ծէ-
հիր էմանէթի վէ թարալարտա տէվա-
յիթի պէլտիկէ թարաֆլարտան իթա օ-
լուեուպ, իշպու թէքիլէրիտէն Տէրի-
սատտէթտէ 20 զրուշու միթիկէ վէ 20
զրուշու Ծէհիր էմանէթիկէ սայտ օլմադ
իւզրէ 40, վէ մէրէքի վիլանթ օլան
չէհիրէրտէ 10 զրուշու միթիկէ, վէ 10
զրուշու մահէլլի տայիթի պէլտիկէսի-
նէ սայտ օլմադ իւզրէ 20 վէ իլիպ վէ
գազա տախիլլանտէ վէ սայիթ մահէլլի-
տէ 5 զրուշու միթիկէ վէ 5 զրուշու
մահէլլիթի տէվայիթի պէլտիկէսինն ա-
յիտ օլմադ իւզրէ 10 զրուշու խարճ ալը-
նըր, Ավթէքիլէրի Մալիկէ նէգարէ-
թիլին թանդիմ իտէնէկի նիւմուէնէ
մութապը օլաճադ, վէ միթիկէ սայիտ
օլան խարճարըն սուրէթի իսթիֆադը
հազընտա տախիլ նէգարէթի միւշարի-
լէյնա ճանիպիլտէն թալիմաթը մախսու-
սէ թայիթի գըլընտադ տուր:

Յի 23 Բէպի իւլէվլէ 309
վէ Ֆի 15 Թըրիլի Էվլէ 307

ՐՈՒՄ ԲԱԹՐԻԿԻՆԻՆ ԻՆԹԻՍՏԱՆԸ

Բում բաթրիկինին ինթիստան իշին
ճէրէեան իտէն մուսմէլաթտան տօլա-
եը Մալիկէ վէ մէգաւիպ նէգարէթիկէ
վէրիլէն պիր իսթիտա իւզրիլինէ, բաթ-
րիք գայմադամը Տօրօթիս Էֆ. նազըր
Բիզա բաշա հազրէթլէրի թարաֆլար-
տան ճէլպ իլէ, պազը մալիմաթ ալըն-
մը տուր:

Բաթրիք ինթիստալ իշին վիլանթը
Յահանէտէն թայիթի գըլընտէ 15 րու-
հանի գաթլարըն ինթիստալարը տիւն
Թաստիք իտիլմի տիր:

ԹԱՍՃԻՆ

Ճուսմա իրթէսի կիւնքի նիւսիւմիլին
իլք սահիֆէսինտէ միւնտէրիճ Էրմէնիճ
պէնտին 55 ինճի սաթըրընտաքի քընկալ-
եալ են քէլիլէսի քընկալեալ չեն օլա-
նադ տուր:

ԵՒՄԷՆ

Եվմէնտի Էշգրեա ալէհիլտի իթթի-
լապ օլուեան պազը թէտապիլի տաքէ-
րիկէի վէ մուսմէլաթը վէ աստքիլի Ծա-
հանէնին մուսմէլաթը վէ զալէ-
պէսլլէ Էշգրեանըն մաղուպիլէթիլի
հալի օլարադ Եվմէն ումուդօմանտան-
ըլընտան Պապը Մէրասքէրիկէ հոկտ.
11 վէ 12 թարիլլէրիլլէ քէշիտէ գըլըն-
մը օլան իւշ գըլթա թէլէկրաֆնամիլին
սուրէթլէրի՝ պու կիւնքի թադվիլի
վէգաթտէ տէրճ իտիլմի տիր:

ԳՕԼԷՐԱ

Սոն 48 սաաթտա Ծամտա գօլթարեա
134 քիլի թուրուլուպ, պուլլարտան
46 վէ էսիլ թուրուլանարտան 68 քի-
լիլին վէֆաթ իթաիլի Սուրի վիլանէ-
թիլտէն հոկտ. 18 վէ 19 թարիլլէրիլլէ
ալընան իթի գըլթա թէլէկրաֆնամիլտէն
անալըմը տուր:

ՅՈՒՐԹՈՒՆԱ ՆԵԹԻՃԷԼԷՐԻ

Ճուսմա կիւնքի Եվմէն գարուտան Եա-
լօվաեա կիթմէք իւզրէ եինէ Եալօվա
գաեքըլարընտան պիրիլէ րաքիլ օլան
15 րէնճպէր՝ սահիլտէն 10 տադըգա
գատար աշըլտըգտան սօնրա շիտէթլէ
էսէն րիւզիկար սաիգասըլա, հասըլ օ-
լան տալիլարա մէքիլթ գայըգ մու-
գալմէթ իտէմիկիպ, զարգ օլմուշ, վէ
տէրուշիտէ պուլլուեանարտան հիշ պի-
րիսի գուրթուլմամը տուր:

Կէշէն ճուսմա կիւնքի գուհուր ի-
տէն պօրա վէ ֆուրթուլու էսնասընտա,
Գօճա Մուսթաֆա րաշատա պիր օճադ
պաճասը՝ իթթիսալիլտէն պուլլուեան
խանէ իւզրէրիլլէ տէվիլլիլ, վէ խանէնին
պազը ետրէրիլլէ գէալէմիլ իտէ տէ,
նուֆուսա պիր կէճնա գայեաթ օլմու-
մը տուր:

Էվլէթի կիւնք Մաքրի քէօյիլտէն չը-
մէնտըֆէր ըսթասիօնու գարընտաքի
գալմէնին շարտաղը քեաթիլէն երգըլ-
տըղը կիլպի, սայիթ պազը աղաճլար տա-
լի տէվիլլիլ տիր:

Քէզալիք ճուսմա կիւնքի Եվմէն գարու-
տան պիր մալուեա իլէ պիր սէֆիլէն
գարաեա վուրարադ, հէր իթիլի տախի
զարգ օլուպ, թայֆէլէրտէն իթի քիլի-
տէն մաստասը գուրթուլմուշ տուր:

Թարապիտա մէյլվէ վէ մանկալ քէօ-
միլիլի եիւլլիլ պիր գաշ գաեքը վէ
Մարմարտա պէշ նէֆէր թայֆաեը
հալի պիր ետրէնիլ պաթմը վէ պիր
գաշ սու սանտալը Էսիլ-քէօրիլի իւզէ-
րիլլէ տիւշիլպ պազը մէրթէպէ խասա-
րաթա սէպէպիլէթ վէրմիլ տիր:

ԱՆՎԱԼԸ ՀԱՎԱ

Կէշէն ճուսմա ագալմը շէհրիլիլ վա-
րիտ օլան պիր գըլթա թէլէկրաֆնամէ-
նէ նէգարէն, քէնշէնպիլ ագալմը Սիր-
քէճիլտէն հարէքէթ իտէն Ծարգ սիւրաթ
գաթարը՝ Պուլկարիսթանտա քէօթէն-
պրօտ իլէ Սիլիլլիլա արասընտա գար
իշինտէ գալտըղընտան, եինէ օ կիւն
Սիրքէճիլտէն հարէքէթ իտէն Էվրօքա
ատի թիլլի Սօֆիատա տուրմաեա մէճ-
պուր օլմուշ, վէ Էվլէթի ագալմ Տէ-
րիսատէթլէ վիսուլի լազըմիլլէն Ծարգ
սիւրաթ գաթարը իտէ, Ծարապրօտ իլէ
Սօֆիա արասընտաքի խաթթտա պու-
լուեան գարըն թէմիլլէթիլմիլտէն պէ-
լէեթէք, Ծարապրօտա տուրմադտա
պուլլուեան տուր:

Ճուսմա կիւնքի Սօֆիատան ալընան
պիր գըլթա թէլէկրաֆնամէտէ տախի,
օրաեա եաղան գարարըն 15 սանթի-

մէթրօ եիւլլիլ օլտուղու պէեան գը-
լլէմիլ տուր: Անճադ եաղան գար հալէա
պէր տէվալ օլտուղուեան, անտէն սօն-
րա գարարըն տահա զիւստէ եիւլ-
սէլիլ օլմասը թապիլի պուլլուեան տուր:

Սօֆիատան էֆրէնի հոկտ. 31 թա-
րիլլիլլէ ալընան թէլէկրաֆնամէ տիր:
Չարլէնպիլ ագալմընտան պէրու-
պիլա ֆասըլա գար եաղեթօր, Էվրօքա
իլէ Տէրիսատէթլէ արասընտա չըմէնտը-
ֆէր իլէ միւլարէտաթ տիւն ագալմ-
տան պէրու գաթ օլուեան տուր: Բա-
թանպօլտան կէլիպ, տիւն էշլէնտէն
սօնրա Ծարապրօտա միւլթէպէճիլլէն
հարէքէթ իթմիլ օլան Ծարգ սիւրաթ
թիլլէ՝ Տրալօման կէշիլտէն վէ գար-
լար էշլիլտէ հալէա մահսուր տուրու-
եթ, Տիւն ագալմ սաաթ 9 տա պու-
րաեա մուսմէլլէթ իթմիլ օլալմիլ կէ-
լէն սիւրաթ գաթարը հալէա Ծարապ-
րօտա տուրուեթ: Տրալօման կէշի-
տիլտէք Ծարգ սիւրաթ թիլլէնիլ գար-
լար իշինտէն գուրթարմադ իշին, օրա-
եա պիր չօգ օգօմօթիլ կէճնտէրիլլէ
տիր:

Տիւն Պուրկասա միւլթէպէճիլլէն Եան-
պօլտան հարէքէթ իտէն թիլլէն, Գա-
րիլնապառ եաղընտա վէ գարլար ալ-
թընտա զայպ օլմուշ, վէ պուլուեան իշին
նանպօլտան օգօմօթիլլէր կէճնտէ-
րիլլէ տիր:

Բուսնուգ-Վարնա չըմէնտըֆէր խաթ-
թը իւզրէրիլլէ տախի միւլարէտաթ
միւնքաթի օլմուշ տուր: Տաղարտա
քեալիլ գարադօլխանէլէրիլլէ հիւլէսի
գարլար իշինտէ գալմը տուր: Պազը մա-
հէլլէրտէ գարլար 3 մէթրօ Եիւլլիլլէ
տիր:

Տէրիսատէթլէ կէլմէք իւզրէ պու-
լուեան Ծարգ սիւրաթ թիլլէնի գարլար-
տան եօլու քէստիլլէմիլտէն, Նիլ
չէհիրէն ալմէթ իտիլ, տիւն ագալմա
գատար տուրմուշ, վէ տիւն սապահ
Սօֆիատան կէլլէն թիլլէն, պիթթապի
Էվրօքա գաթարըն եօլու վէ բօսթա
չանթալարըն ալմաեքալ, բօսթա վէ
եօլու կէլիլլէմիլ տիր:

Մէքիլլի Սիւրաթ գաթարը պուրա-
եա կէլմէտիլլէ, պուրատան տախի Սիւ-
րաթ գաթարը չըգարըլմաեադը թա-
պիլ տիր:

Սէլանիքտէ տախի գար եաղմադտա
տուր:

ԹԻԻՃԱՐԻԵՆ

Բիւսադամըն աշվալը ումուլիլէսին-
տէ պու հաթթա հիշ թէպէտիլաթ կէօ-
րիլլէմիլ, վէ վիլուտ իտէն 5000 քիլէ
սէրթ պուլլուտայտան Բուլլիլ վէ Յիլիպէ
մալիլին պէհէր գըլլէսի 42-42 պուլլուգ
բարաեա վէ Թէքիլտաղը, վէ Սամսօն
մալիլին պէհէր քիլլէսի 22-22 պուլլուգ
զրուշա օլարադ քեաթիլլէն սաթըլմը,
վէ եուլադ պուլլուտայ մէվրուտաթը 9 պին
քիլլէտէն իպարէթ օլտուղու հալտէ,
սաթըլը 18,500 քիլլէտէ պալիլ օլմուշ
օլտուղուեան, Էլտէ հիշ մալ գալմա-
մը, վէ Յիլիպէ մալիլին պէհէր քիլլէսի
26-26 պուլլուգ, վէ Էտիլլէն վէ Պալլէք
մալիլին պէհէր քիլլէսի 24-24 պուլլուգ
զրուշա սաթըլմը տուր:

Պու հաթթա գարֆընտա վիլուտ ի-
տէն Էպին քիլլէ կիրգա վէ աղիմա պուլլու-
տայ պէհէր քիլլէսի 28-28 պուլլուգ
զրուշա օլարադ քեաթիլլէն սաթըլմը,
վէ գըլլէսի 25 պուլլուգ 26 բարատան
2 միլեօն 500 պին Գայթիլլէ մըքը, վէ
քիլլէսի 12 պուլլուգ վէ 12 զր. 30 բա-

րատան տախի 14 պին քիլլէ ալլա, վէ
գըլլէսի 24 բարատան 400 պին գըլլէ
եուլաթ սաթըլմը, վէ չալտար իւզէ-
րիլլէ մուսմէլլէ կէօլլիլմիլ իտէ տէ,
քէքէք ախղու իթապընտա րէվաճ միւ-
շահիլ օլուեան տուր:

Ունա կէլլիլլէ, պու հաթթա գարֆըն-
տա 3 պին չուվալ մալ կէլլիլ իտէ տէ,
հիշ սաթըլ վուգու պուլլուտըլլուտան,
մէվճուտ արթմը, վէ պէհէր 100 գըլ-
լէսի 125-130 զրուշտան 40 չուվալ
ֆասուլեա, վէ պէհէր գըլլէսի 50-60
բարատան 450 չուվալ նօշուտ սաթըլմը,
վէ պալալ իւզէրիլլէ հիշ մուսմէլլէ վու-
գու պուլլուտապադ, գըլլէսի 89-90
բարատան 550 չուվալ սիսամ, գըլլէսի
59-60 բարատան 350 չուվալ խալխալ,
վէ գըլլէսի 33-35 բարատան 1400 չու-
վալ տախի գուշ օթու սաթըլմը տուր:
Պալլէք իսրաճաթ էմթամըղտան
թիլլէթիլ իւզէրիլլէ էշլէմիլլէթիլլէ մուս-
մէլլէ վուգու պուլլուտա, վէ խալալ ախղ
ու իթապը ճիւզի րէվաճը օլտուղու կի-
պի, գըլլէսի 106 զրուշտան 8 սանտըգ
թէլլէլ Պալլէքիլլէ, գըլլէսի 104 զու-
րուշտան 1 սանտըգ թէլլէլ Մըխալըճ-
նըգ, գըլլէսի 98 պուլլուգ 100 զրուշ-
տան 7 սանտըգ եէնի մահսուլ թէլլէլ
Ձիլլէ Թօգաթ, գըլլէսի 91-94 զրուշ-
տան 34 սանտըգ թէլլէլ Նալլը խան
Ձիլլէ քի ճէման 50 սանտըգ աֆիօն, վէ
գըլլէսի 13-14 պուլլուգ զրուշտան 35
չուվալ թապիլ վէ սարը Գալլալըգ, Եօգ-
կաթ վէ Էվէրէք քիլլէսի վէ գըլլէսի
4 զրուշ 10 բարատան 15 չուվալ տախի
Եօգկառ ճէհիլի սաթըլմը տուր:

Իրէք Բիւսադամըղտա պէհէր գըլլէսի
122 պուլլուգ զրուշա օլարադ 2 պուլլուգ
պալալ իթապը իրէկի, վէ եիւլլէ 7
ըսգօնթօ իլէ պէհէր գըլլէսի 21 ֆը-
րանգա 18 տէնք Բէշթ վէ պէհէր գըլ-
լէսի 150 զրուշա 50 գըլլէ վիւսաթ
Պուսա իրէկի սաթըլմը, վէ Ձիլլէ, վէ
Գէթալեա իրէկի իւզէրիլլէ մուսմէլլէ
վուգու պուլլուտա տուր: Գանթարիլլէ
էմթամաքնա կէլլիլլէ, պու հաթթա 300
չուվալ գալմէ կէլլիլ, վէ սաթըլ, պէ-
հէր 100 գըլլէսի 10,50-12 լիւրաեա օ-
լարադ 600 չուվալ րէսիտէ օլմուշ, վէ
Թրիլլէթ շէքիլլէ մէվրուտաթը տախի
1100 չուվալ իթէն սաթըլը պէհէր չու-
վալը 106-112 զրուշա օլարադ, 1600
չուվալտան իպարէթ պուլլուտա, վէ
100 զրուշտան 500 չուվալ տախի
Բուս շէքիլլէ սաթըլմը տուր: Պու հաթթա
թա գարֆընտա 127 զրուշտան 1000
չուվալ Բանկօն քիլլիլլէ սաթըլմը, վէ
մուլ իլէ կադ իւզէրիլլէ ալէլալտէ մուս-
մէլլէ կէօրիլլէ տուր:

(Թիւսարէթ օտասը զադէթասը)

ՄԻԻԹԷՆԷՎԻՅԵՆ

Իսթանբուլա Պիւրիանա պէլլտէսի
էհալիլիլտէն, Թօգէթ Բիւլլէս իս-
մինտէ վէ 82 եալընտա տուլ պիր
քիլմէ, 70 եալընտա Մարիանա Ժիլ
իսմինտէ տուլ պիր գատըն իլէ պու-
քէրլէ ադտը իլտիվաճ իլլէմիլ տիր:
Էրթէյին 12 էվլատը, 64 թօրնու,
վէ 35 թօրնու էվլատարը օլուպ,
գարըն իտէ, 8 էվլատը վէ 14
թօրնու պուլլուտադտա իմիլ:

Իշպու տիւլիլլէն ալալընտա եալը-
նըգ իթի թարաֆըն ֆալիլլէն էֆ-
րատը հազրը օլուպ, էֆրատը մէգ-
քիլլէ 200 նուֆուսու թէճապուգ
իթմիլ տիր:

